

ՀԱՆԳԻՊՈՒՄ ԱՄԵՆ. ԹՈՐԳՈՒ ՊԼՏՐՈՒՄԻՄ ԱՄԵՆՈՒԿԵԱՆԻ ՀԵՏ

Երուսաղէմի Ամեն. Պատրիարք Թորգոմ Մանուկեանը, իր Լոս Անճելոս այցելութեան քարեքարտիկ առիթով ցանկութիւն էր յայտնել հանդիպելու վաղաձանօք մի խումր մտաւորականների հետ արծարծելու եւ լուսարանելու համար հայ Սաղէմի եւ պատրիարքութեան հետ առնչակից մի շարք իրողութիւններ ու խնդիրներ, որոնք յուզում են ոչ միայն Ա. Յակոբեանց Միաբանութիւնը, այլեւ համայն հայութիւնը:

Հանդիպում-ընդունելութիւնը, ինչպէս յաճախ Լ. եղիլ նման ղեկներում, սիրայօժար յանձն է առնում իր սեփական առանձնատանը կազմակերպելու Պրն. Յարութիւն Սիմոնեանը, Հայ Դպրութեան եւ մշակոյթի հետեւողական բարեկամն ու հովանաւորը:

Գաղութս այցելած հայ ազգային-հասարակական, կրթական ու մշակութային գործիչների, ի մասնաւորի կուսակցական կամ միութեանական պատկանելութիւն ու նկատել չունեցողներին պատուին նրա կազմակերպած այս եւ արան նախորդած ընդունման հանդիպում-ընդունելութիւնների երկար ու շարունակող շրջայի մէջ նկատում է չճիշդութեամբ, բայց ուշագրաւ մի միտում, այն է խաղաղականի հեռու-հեռաւոր այս փոխ վրայ շարունակել Պոլսի, Թիֆլիսի, Պաճուի եւ այլ հայաստան կազմակերպի կերպով գրական մշակութային ոչ պաշտօնական, մասնաւոր «Սպանի»-ների կամ «վերստատու» սխալով, բարձր աւանդութիւնը:

Մենք չգիտեմք, բէ. յարգելի Պրն. Յ. Սիմոնեանը մտածու՞ է, կամ մտածում է այս մասին այսօր, բայց մենք տեսնում ենք, գիտեմք գործը, ծառայութիւնը, որ հետեւողական եւ անձանձիք յանձն է առնում նա ի սէր եւ ի պայծառութիւն հայ դպրութեան եւ մշակոյթի:

Հորեքշաբթի, 16 Դեկտեմբերի ընդունելութիւն-հանդիպումը Երուսաղէմի Պատրիարք Թորգոմ Մանուկեանի հետ, այդ սիրոյ եւ նուիրումի գեղեցիկ կազմակերպութեամբ եւ առաւել յիշարժան արտայայտութիւններից մէկն էր:

Ձմեռուան մէջ ամառուանից յամեցած-մնացած արևոս միջօրէ, գեղատեսիլ մի դարաւանդի վրայ բարեպատշաճ տեղադրութեամբ առանձնատուն, Շամիրամ Թագուհու առասպելական «Կախիալ պարտէզ» յիշեցնող, սակայն իրական պարտէզ, աւազան, ծառեր, ծաղիկներ ու դալարիք, եւ այս կենսայրոնում մի խումր վաղաձանօք մտաւորականներով շրջապատուած քարճր ներկայութիւնը Պատրիարք Հօր: Լիներով քարճրաստեան եկեղեցական, նա կողմանց երբեմնի հոգեւոր հովիտ ու բնակակ առաջնորդ, Սրբազան Լ. նաև բանաստեղծ ու քարգմանիչ, երաժիշտ-խմբավար, ուսուցիչ, բանասիր, միով բանիս՝ դպրութեան ու մշակոյթի անխոնջ մշակ:

Երբ ամբողջ վերոյիշեալին գումարեմք նաև տանտիրոջ յարգելի սրտաբայ հիւրան-ծարութիւնը, ինքնին կր լինի, բէ ինչո՞ւ այդքան շնչող ու բարճր էր ներկաների տրամադրութիւնը:

Եւ այդ տրամադրութեան մէջ էլ սկսուեց հանդիպման պաշտօնական մասը: Այն բայ արեց սիրուած յայտնի մտաւորական, «Լեւոնիլիւն Օպրըրըրը» բերքի երասարակիչ ու խմբագիր եւ Պատրիարք հօր վաճառի ու գործի ի մտոյ տեղակ Պրն. Օշին Քլիշեանը: Նա մի՞հանի սեղմ ըրակների մէջ ներկաներիս տարաւ Սրբազան հօր կանոնի ու գործունեութեան վերբնայ ուղիով, որը սկսուելով Երուսաղէմի ժառանգաւորայ վարժարանի ուստողական նստարանից հասնում-հանգում է Պատրիարքութեան բարճր գահին: Ու հիմա, գահ ու դիրքի այդ բարճրութիւնից նա շարունակում է երջանկայիշատակ եղիչ. Դուրեան եւ իր անուանատու Թորգոմ Գուշակեան եռամեծար Պատրիարքների գործը:

Խօսք է առնում գրող, հրապարակախօս, Լոս Անջելոսի Գրողների Միության ատենապետ Պրն. Թորգոմ Փոսթանեան հայ կենդեցու ծխագետի, բանաստեղծի, բարգմանչի եւ երաժշտագետի կերպարը, բնագծերով այդ բնագաւառներում Սրբազան հօր ու շագրաւ ձեռն-բերումները:

Նախկին Սաղիմահայ, գրող, հրապարակախօս Նահապետ Մկրտչեանը, որ միշտ անձնական մօտիկ յարաբերութեան մէջ է եղել Պատրիարք Սրբազան Հօր հետ, նրան բնութագրում է իրրեւ մարդ ու եկեղեցական բարձրաստիճան գործիչ, որ իր անձի մէջ ներդաշնակօրէն միահռչել է բանաստեղծը, վարչագետը եւ շինարարը: Ապա՝ Սրբազանի կեանքից յիշում է մի դէպք, որի մէջ, ինչպէս մահուր հայրու, յստակ երիւաց Թորգոմ Մանուկեան գործիչի հիմնարար սկզբունքը, այն է, կեանքի նոյնիսկ մկ ազատ րօպէն ծառայեցնել հանրօգուտ գործի, ազնիւ արարումի:

Ապա՝ խօսք առաւ Սրբազանը ինքը, նա ներկաների ու շագրուրէիւնը նրբամտօրէն շեղելով իր անձից, այն կենդրոնացրեց հետեւեալ կարեւոր խնդիրների եւ իրողութիւնների վրայ, որոնք այսօր յուզում եւ մտահոգում են Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան եւ ողջ ազգին:

Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան 1881ին Օսմանեան կայսրութեան կողմից հաստատուած կանոնադրութեան վտօխոտութիւն, Երուսաղէմում միւր ունեցած պատմական իրաւունքների պահպանութիւն, «Մարտիկեան» բանգարանի, «Կիւլպէնկեան Մատենադարանի», 165 տարի առաջ հաստատուած տպարանի եւ այլ հաստատութեանց հիմնական նորոգումները, դէպի հայ Սաղէմ հայրի ու յիտագնացութեան վերաշխուժացումը եւ, վնայապէս, պատրիարքագաւակն «ազատ» հողերի պետականացումի վտանգից փրկելու խնդիրը կամ գերխնդիրը:

Իրին պատած-պաշարած այս միտք ու մտահոգութիւնները ներկաներին հազորդելու համար Սրբազանը պէտք չգզաց պերնախօսութեան, Բանգի իրողութիւններն ու փաստերը, որուն մասին խօսեց նա, իրենք աւելի Բան պերնախօս էին ազգի շահիի համար կենսական լինելու իրենց հանգամանով: Ուստի, Սրբազան Հայրը դիմեց միջավայրին աւելի պատշաճ, վստահութիւն ներշնչող սրտաբաց գրոյցի ձեւին: Առաջացած հարցերին Սրբազան Հօր սուած հանգամանակից, ստոյգ պատասխանները յուսարանեցին, ցրեցին շատ կասկած ու շփոթ, որ առաջացել էին մամուլում լոյս տեսած ոչ նիշտ տեղեկութիւնների պատճառով: Հիմա, տրուած այս յուսարանութիւններից յետոյ, ներկաների մտածումն ու սրամաղորութիւնը կարելի է այսպէս ձեւակերպել:

- Այո՛, պէտք է մտածել եւ, ինչո՞ւ չէ, նաեւ խօսել ու գրել արծարծուած խնդիրների մասին, որոնք իրենց կարեւորութեանը յաւելում են նաեւ անանձնական լինելու րացատիկ արժանաւորութիւնը:

Վերջում Պատրիարք Հայրը, շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, պարտաւորեցնող մեծարանքի եւ րարի ցանկութիւնների համար, իսկ հիւրընկալ Պրն. Յարութիւն Սիմոնեանին եւ ընտանիքին յանձն առած յոգնութեան, անքերի հիւրամեծալորութեան եւ իր սոււն-օճախը, հարկ եղած դէպքում, հայ մշակոյթի բուժաննանական «վերստուելի» վերածելու պատրաստակամութեան համար:

Մտտ չըրս ժամ տեսած հանդիպում-ընդունելութիւնը աւարտուեց Պատրիարք Հօր օրհնութեամբ եւ արտագին մաղբանքով, որ սէրը, համերաշխութիւնը եւ խաղաղութիւնը բագաւորեն հիւրընկալ այս սանը, ստապեալ մեր հայրենիքում եւ աշխարհում համայն, այսօր եւ միշտ:

- Ամէ՛ն:

Ի խորոց արա՛ւ ասուած աս մէկ րաւը ներկաների հաւանութեան ու համամտութեան անկեղծ, ամբողջական արտայայտութիւնը եղաւ:

ՍԱՊԻՍ ԵԱՓՈՒՃԵԱՆ